



Empress of India

En. pkn



Ա-ՊԵՐԵՐ. Կայորը Վեհենա եր դասից : Խշեմոնից պետք : — Հաստիքական ձուլցիքը, Թրեստացւոց կայսեր բարձ պատիքները :

Գ-ԵՎԴԻՒՆ. Փարիզ վիճակն ու կառավարութեան պարագանեմբինչ : Ըստրով համաց սրենը : Ընդդիայի հետ կարուին : Ռայմանը :

Հ-ԵՐԴԱԿԻ. Խորհուածքի խօսակցութիւն : Բացուածոյն ձևնեան տարեցարքը : Ապահով դեսպան կ'երթիւ :

Դ-ԵՐԱՐՍԵԱԼ. Պրաւ : Պերիվ Խորդուած թշբաններան ժողովը : Բագաւառին վրաց հրացան կը պարան :

Ե-ԵՐՄՈՒԹԻ. Անդքարտեան օրինաց հնատութեամերը : Քրտածացին տերաբեկնեն դուրս կ'ելի :

Հ-ՀՈՒՐԵՏ Տ-ԻՐԱ-ԹԻՒՆ. Ամենալուր :

Օ-ՕՎԵՆԵՆ Տ-ԵՐԻ-ԹԻՒՆ. Պանիքադ յուրիք :

Ո-ՈՒՒ-Մ-Ե-Ա-Ն-Ե-Ր. Աշխարհ : Հայաստանի պատ կապրերուկան լուրիք : (Հայուսնակութիւն :)

Բ-Ե-Վ-Ա-Տ-Ե-Ր-Ի-Ւ-Ն. Զանեթի ունաւութիւններ :

Ը-Ը-Կ-Ե-Ց-Ե-Ր-Ա-Ն. Ըստ պայտի կարուած զանեթիւններ :

Տ-Ը-Ե-Ր-Ա-Ն-Ի-Ւ-Ն. Տառապանական պատիքներ :

卷之三

կաւու Ա. ՄԱՍԻՍԻ 27
կազմը ամսոյն 22ին իրիկուան ժամը գեղ ի
Ցի Ա. Ե. Անա գարձաւ . շպիկառքին կոյարանը իր
մայրը ու եղբարդը եւ շատ ուրիշ մէծամեծ մարդիկ
զի՞նքը դիմաւորեցին , եւ մոլգուած մողախութեան
անհամար բազմութիւնը ուրախութեան ազողակ-
ներով զի՞քն ընդունեցան :

— Ելեմակի պաշտօնաբանը առ օրերս տէրութեան 1849ին ելեմուսքը հրատարավեց, որուն նոյն ժողովու առ մէջ տէրութիւնը 145,013,758 արծակի ֆրու մուաքե 238,864,674 արծ. ֆրու ելք ունեցեր է: Նորին մուաքեն այսաշխ տարրերունին ունենալուն զիհուար պատճառը զինուարական ծախքին արտաքը կարգի առ ելնան է: որով հետեւ ամ տարիներու տէրութիւնը բարդազութեան տակներուն ծախքը էր 100,000,000 առ էլք զինուարոց իւ պատճառապես կան պիտի համար ծախք կը լինէ:

Ն. կոյսրը ար որ կերթաց մալքուրդը բազմա-
թեամբ կը ժողովնին է. Կեցը մեր կոյսրը կը որ-
պան, անդամ ճամբաները ծալիկներ կը նետան-
շիւրը. թեաւարժն երթոյու ևս ունեց գաւառար-
տանն հարի բառոր չափեր իրեն առ ջւուեն կերթան
մերջապես ամեն տեսակ ու բախութեան ու յարգու-
թեան նշանները կը ցուցընեն. Կայսրն ալ ժողովրդ-
ուան շատ ընտանութիւն ցուցուց, քաղ.թիւն մէ ծեսը
շատ անգում իր սէ.զանին հրախիւց, ամեն հրա-
պարակական տեղերուն սցցելու թեան զնաց: Անցաւ
18մի քաղաքապետին ևս իր օշնտիան դրապետին
հետ արեւելքան Յանաց եկեւ դեմքն անոնելու գնաց,
ուր յշն քահանաները զնիւր եկեւ դեցակուն հան-
գեսով եւ զանգակին զարնելով լուսանեցան:
Ենթէ Լուսիեցի Յանաց երեւ դեմքն զնաց, եւ ան-
կէ ապրօն հան մաս եղալ Հրեւից ժողովով անապը-
(հնացն) եկաւ, ուր կրացիատից որեւու մէծ
բորբնապետը (խոնաց Դաւիդ) զանիկս զիմանըրեց
եւ փառաւոր զարդարուած թէմը տարա, : Պարի-
ները գասին մէջ Հրեւից լիւզուա. Աս արքական աղ-
գայն երգը երգեցին, որուն ըլքնանալին եամ.՝ բա-
րունապետը կայսեր վայ օրհնութեան աղօմք մ'ը-
րաւ. : Հասկից Հերուետական գումանութեան ժող-
օրդառակետական եկեւ դեմքն, ու անոնելու գնաց. Եւ
յշն արը կեսարուան ժամը երկուքն զէպի Կապի Կար-
ստ ճամփա եւաւ:

— Կորդիկայցն կը գտե՞մ որ կայսեր թուժառն
Հայոց և լուս ատե՞լ, Աստվածքի սպասութեան ոց
Առաջանալի է եւ և ա հաջուս պաշտպան Հայուն է

ՊԱՐԵ. 20. Ֆայֆի. Ֆայֆի. 20: Զիկրոնար ուրացուիլ, թէ
քաղաքաման յուղմանքը, որուն մէջ վետուուրի
և զափոխութենին և աքը ինկած է Գաղղրին, Հե-
մուկ մերքին տուրիմանի հասած է, որովհետեւ առե-
կումարութիւնն ու կառաւորութիւնը իրարու դէմ
որշակի պատերազմի եւած, ու ճակատ գրած են
եւ որոշման ժամկ երթալով կը մօտիկնայ: Գորիսին
ըստիրներն ընկերագալներուն, և անոնց ժողովք-
ներուն ունեցած դիտաւորութիւններուն ու պա-
տրաստուծ բատակացիներուն գոյց երկացն կը խօ-
սին: Ես բարեկը որպատ որ քիչ շատ առողութիւն
ով ունենամ, որշակ որ ցայցնեն ալ թէ Թարիզ,
անանի ժամն: Հասած է, որ կրնայ աւերակինքու

կըստի մը դառնալ, ի մերսց պար ամենայինի կրնանք
հաւանաքանութեաբ զարցեց, որ շատ բավիրներուն
ունեցած վախը քիչ մը չափաղող է: Կարմիրնե-
րան քանի մը պատողամն որպաց ընարութիւնը յա-
ջողցընելն չիկրնաբ հետեւի որ փողցներու պատ-
րազմն ալ կարող ըլլան յաջողցընել: Խոնկ բանա-
կին վայ շատ մ. յ. յայ կը վեն, որովհետեւ մերը
բառ պատողամն որպաց ընարութիւնը մէջ զինուոր-
ակին շատերն ալ հօմէն Արևին եւ ուրիշներուն
կազմի քուէ առեն: Բայց ասիկա դիմունպար է, որ
գաղղիքից զինուորը որչափ որ ընտրութեան ժամա-
նակ տազքեր հօգի ալ ցուցընէ, ի մերսց պար
ամենայինի զինուորակն կրմութեան մէջ խիստ ու

օրինակը մեջ պահպանով է, առափ եւ իր մեծն հրամանին ըլու հնազանդ է: Խա ասանկ ըլլալով՝ գաղցիացի զինուորը տկաք հրամանատարի տակ տկար, իսկ արի, պրուու ու աներին: Հրամանատարի առա աներկիցով, քաջախիս ու քայ է: Վա կից կը հետեւի, կըսէ Նշուի թղթակիցը, թէ քաւական է որ Հանկանինի զօրագիր իր զննուորները ճականացնեն, ու անձնոց երկու խօսք խօսի: Խնոր համար այ բնիկերավորները մեծ մատղրավթեամբ Հանկանինի զօրագիրներ բոլոր ըսած զօրահանդեռները, ու զօրիքն շարժմանըը կը դիմուն: Անմուր հաւանականաբար կարծել, որ կարմիրները պիտի ստիպուին հանդարսու ինեւու, չև թէ որ իրենց կողմանը շափառութիւնն կամ խաչենքիւն ունին, հայրու վասն զի տեղերիւն շարժելու հարիւ իւ ունենին, որպէս եւս կառավարութեան դեմ ունեցած առերթեթունն զլու համելու անզօրութիւնն իր ունենուն: Կրենց խօսակցաւթեանց մէջ մըս առ խօսքերը կը ըսուն, թէ որ յազմութիւնը սոսոզ ըլլալ, առ առեն կրնացներ փորձ մ'ընել: Հանկանինեւն ունեցած վոխերնեն անոնց բարութիւնն է: Անը իր գործ ականցերաբի հան պիտուոր փոխազրուի, որպէս զի բանակին մ'ծնու հօսը զտեսի: Եզրային պոհանակներուն: Հրամանն իսկամ է, որ իրենց իրենց շրջանակները պահպանուելու նախին, ու մասցածը զարգի տակարատուուած է, որ իր բնակարանին մէջ տեղ մ'ալ պատրաստ է, որ կրիւդ սկսելուն պէս ուսափանութեան մէծ էր գործ ականցերաբի հան պիտուոր փոխազրուի, որպէս զի բանակին մ'ծնու հօսը զտեսի: Եզրային պոհանակներուն: Հրամանն իսկամ է, որ իրենց իրենց շրջանակները պահպանուելու նախին, ու մասցածը զարգի տակարատուուած է, որ իր բնակարանին մէջ տեղ մ'ալ պատրաստ է, որ կրիւդ սկսելուն պէս ուսափանութեան մէծ էր գործ ականցերաբի հան պիտուոր փոխազրուի, որպէս զի բանակին մ'ծնու հօսը զտեսի: Վակից զան բոլոր զինուորական հրամանատարներն պահպանուելու պատշաճազմին յատակուգիրը խրիստեաց: Աննենին թղթակիցն պիտուոր չըրտուի, պատշաճներուն զանուած աները յարձակմանի պիտուոր առնունին: անն միջացները պիտուոր բանեցուն, թնդանօթ, ուռուի, ուռել, և պիտուոր եղած առեն որուու զորածունին: Հոմանառ ըսենը առ յատակապիրը ըստ ամենային թղթանեց քարգանէրը զարնելու համար շինուածներուն նման է:

— 1. Պայտագիր ժողովը բնի մեջ ու լւսն կոչէ յանձնապարակուն ժողովը բնի կողմանէ ընսրութեանց ու բնիցին վայ աւդիկութիւն տուաւ : Քիչ մը եաբը վիճութեան թիւնն աւ կը սկսի : Ըստ կողմանէ աս նիւթիս վրայ աղեքաց կի կու զայ : — Ամսոյ 16ին աղյային ժողովը բնի շատուար մասը 400 հոգւց շափ ժողովք մը ընելոյ աս օրէնքին կապի խառները որոշեց , աս նիւթիս մեջ աղյակաբմանները բորբ ճարտարախօսութիւններն իւախել կ'ուղին , ու բայթեան , աս կոսին մեջ ստացուած շաղթաւթիւնը արախայի ապահով մը նշան է : Կը յուստուի օր շատուար կողը քուէ ստաց 450 հոգւց շափ կ'ը պայ :

— Փարիզի մէջ ընտրանեած պեհագին Համար եղած յօւրիսներ, Կազմակից ու Անդրացի մէջ ծագութ գժառվեամբ աւելի եւս շատրւա, որն որ անցան անցան Համարական մի ծանուցած քայլուր,

Կարծելը մնձի շատ գիտութիւն բան կ'երեւայ : Ասոք
վկոյ քանի մը հարցմանըներ բ'լալն ենուն խնդիրը
ուրիշ անկատմանուն ձկուեցաւ :

դեսն ապրեգալը շատ փառաւոր թէ ամի՞ կասա-
րաւեցաւ : Լուս բարձրաւունին իրի լուսան լնիկի րա-
մէ անը մէջ Վաղջիւղի գեսպանագանէն ամենեւ էն
մարդ չկար :

— 1. Հազզինցոց Արանձոցի հետ ունեցած գեղա-
պահական հաջորդութիւնը՝ որն որ երկայն ժամանա-
կե ի վեր կարուած էր, նորին հաստառուելով՝
Լուս Հովհանն Մասրիսի աբքունեաց քոյլ Ծով վե-
հան դիապան անուանեցաւ:

• 0 p m z b s t r m q u z t u a l g t . w t j z f u a n h k p m .

ժայռիցն վրաց անցընկութիւնն ապա ուղելով, պրո-
չի թագաւորին առևայս 16ին վերջին նախին մեջ
ըստ խոսակցութեան նվ. թէ հաստ դու կը զնենք:
Խացաւ ուրիշ ժայռիցն վրաց պարագան կարդի
գործունեութեանը և ու Ա սրաւնն մէջ տառնիկ հօն
գործք մը պատի հանելուն վրաց իր ուրախութիւնը
ցուցուց: Ա թէ որ յառաջ ինձաւ ուրագ առ ժողովն
իշխաններուն հարցուցած էր որ 1849ին Արքիսի
ՀԵն գաշնակցութեան մէջ մայլ կ'ուզեն: ու բա-
րոր իշխանները պատասխանութ էին որ ու դաշնա-
կցութեան մէջ կ'ուզեն մեա: Ես իշխանները նշոն
ժամանակից 1-րդ փուրդի խօրհրդանոցին ըրած որ-
շումներից ընդունելու շեմն կըցած միաբանիդ, անոր
համար թագաւորն առաջարին, որ հիմնարար: Հիմնա-
մէկ առժամանակեաց կարգադրութիւնն Մը ըստ:
Ես առժամանակեաց կարգադրութեան հիմ գրաւե-
ցան զաշնակցութեան զաշնակցութեան մասունքը,
որ մերն թէ որուշը իբրև զաշնակցաթեան զլուն
իրեն տրուած ժայռիցն վրաց բերու: Ժողովականներն ընդ-
ունեցան որ Արքանք փառերդ զ ենոպան իրեն: Իշխան-
ներուն մեծ մասը միաբանեցան որ աս ժողովիցն մէջ
ամենն ար միաբան մի և նոյն ճամբան բռնեն, պր
նցին Ա իշխանի ու Ա կող թեագուարութեանց դաշ-
իմներուն ժամանագիր մը առա ու իրենց խրիելու,
զեապաններուն մի և նոյն ճամբանները խակընն:
Դաբձեալ միաբանեցան որ Արքանքի փառերդ կ'երևանա-
կան դաշնակցութեան ու ժամանակեան զաշնակցութեան
մէջ զնենք: Խակ ուրիշ մասունքուն վրաց չիցուցն
միաբանիդ: Յագաւորը Կերմանակոցի վիճակին վրաց
խօրհրդանութիւնները ընկելն են առը, հայրենեաց
լուսնունիքն ու յարեւը ժողովականներուն առի էր

— 1. Հըրին գործոց պաշտոնեային ամսոյ 1813
հանած մէկ վճռութ ու, Պալէին ապօրանը (1813) ին
պինքին դզաւ մէն անըր) գոյուեցա, ու բոյր մա-
մաններն ու մէկքենաները կնրուեցան: Առ պատճին
պատճառն ան է, որ առ ապօրանը բարբութին կա-
ռափառութեան գլմ կռուելու գործիք մը եղած է.
ուսոր մէջ կը ապօտեին Այսու ու Բերլին. Անբե-
րիչ ու Եւրոպէ արքանական թագիբուները, որուք
առ պատճառ ու. Խոյն օրը չկրցան Հրատարակութի:

— Ունիտէր ու սուպ կը պայցէ թէ Սուու ու
Հայր բամենին մը սորտամբութիւն Եղելուն լուրը
սուս է: Խոկ Գևառդիւ-հինձէ կը պատճէ որ
Գրեօլց ըստ ածխահանքի մը քրթիւրը քանի
մը բանուորներուն բանտարկուելուն պատճառու
7 — 8000ի շահ բանուորներ առ եկը են,
ըստ Դատուելիս գորապէտը առողջ պաշարեր է, ու
առանց կաթիլ մը արիւն թուրիւրը ստիպեր է
որ գումին:

፩፻፭፻፯፻

Լուսնու, Մայիսի 17: Աւելակալոց ժողովրդի
իրմիկու ան նատին մէջ Լորո պարակեմ Պաղպիսցի
կ եսպանինք* Լուսունէն թեազուհի զնն ծնբնդեան պան
Երևը ժողովականուց յայսնելին եաւու, ըստու թէն
կը, յուսում որ առ դէպէքը երիւու տէ բաշմեանց իրա-
լու. Ծես ունեցած բարեկամութեան առունելու
նշան մը չէ, որն որ մէզի շատ ցաւոցի բան կ'ըւ-
լար, օրովհեաւու. Հմանկուն ժամանակի բարը Խ-
րապական տէրութեանց մէջ մինակ Կալպիսն է որ
Վագդիսցի Ծես բարեկամուկան կազ ունի, ւնաս-
աւնի կոնքը առ բանիս վրայ խոսելով՝ Գաղցիսցի
գետպանին թագուհուն ծնկնեան օրը երթազի բառ
պատահին բան մըն է, ըստու, և անոր երթալուն
պատճեռը միայն (**) առ է որ Պաղպիսցի հառա-
վարութիւնը հիմնական պարագաներուն մէջ անոր
Թարրիդ գտնուելիքը բարադայ, օրովհեաւու առ իրաւու-
թ մարդը հան երկու տէրութեանց գործեքրը անելի
աշեց կընոյց զորմեւ: Լորո Պարակեմ առոր պաստ-
խան տաւու. թէ մի և նայն մաննակի թուրոց գեւ-
պանին առ Վանական եղբայրը պատահական բան որ

" Ասու մաս ան գործիքի համարելու մէջ :

կը խռով, ու դանձնե՛ք կը յորդորէ՛ որ ասոր գէմ՝ դնե՛ն;
Աս իւղթերը կառավարուա թի, նև արզեյից, ու կը կար-
ծուի թէ նոյն եպիսկոպոսն ալ պիտօք զ առառանձի
կանչուի:

1. Հայոց Փարփեղի թղթակիցը տեսուց Ամի ասանէ
կը զբէ: «Ամոքը Դն Կոտրին պաշտոնեաներու. մեծ

խորհուրդ մրեցաւ, որուն Ալիքուր կմնառաւէլ թագաւորը դաշտեց նոսած էր: Աս խորհրդին անվիթ՝ Սարդիսիացի ու Ա: Գաջին մէջ եղած վեճը ապէկ մը բնելէ էր: Խոզդ աւորիկութիւններուն նայելով, Ալիքուր կմնառաւէլ թագաւորն ու իր որոշանեաներուն մէծ մասը Սիկ գարսի կունին գուր ընի արքեպիսկոպոսը բանապիելուն գրաց աւհամագիտա կը լը ըստ, որովհետեւ թէ կը ըր եւ թէ ժաղավրդեան մէկ մասը անթիւս մարտիրոս կը համարին ու պարս եօմներորդին Շետ համեմատեց կը սկսին: Քիչմինչելին հմար բարձրական յեղափոխական ներկն փառած ու խախտած է, թէ որ կրօնական կուռի Հրեւի մ'ալ բօրբոքելու ըլլաց, անուշ կործանում անապահութիւնի կը լըց: Վեր համար թագաւորը իր պաշտմանեանելուն խորհուրդը լսելին աքք ան կողը միասնցաւ, որ Ա: Գաջին հետ հաջառուելու միջանցելի դանէ, եւ մի և նոյն ժամանակի Փարիզի դաշտանեամերուն ինացոյ թէ կը բավկաց որ Լուգ: Նաբոյէն անաբուն մէջ իրեն սկսական ըլլաց էւլուգ: Նաբոյէն թագաւորին բազմունքը կատարելու, խոստմնելոր տուաւ, բայց միանդամյի ինօնցաց որ Միդդարտի կունին բանած համբուն ամենեան գոհ չէ, ու իր անձին օրինակը յառաջ բերաւ, թէ ինչպէս իրեն նեյ զօրապետին դրած թուավիր Հռոմեական ինդոբյան վնասուց ու Քահանապետին Հռոմ զառնալով յապատճեց, որն որ յաջացքնելու Համբու պարտառորեցաւ տոքի Եակրան թաղուր է: Արիշ կերպավ մարտիի: Լուգ: Կարույտն իր մինորդունեանը կոմ սկնականութեանը աւաղին պայման առ գրաւ, որ Միդդարտի կունին կը ըստ իրինին ու Հռոմացի դէմ ունեցած առելու թիւնց պիտի որ թողու: Սուուղի: Պրուշի հառավարութեան պատուցին համար պէտք է միջոցէ, որ տնիկաց բոլորքուն ըլլաց: Եւեւ կայական խնդիրներու մէջ աւելի մեղք ու պատուաւոր կերպավ կը վարուի: քան թէ Միդդարտի կունին որ իր մայրապաղքին ազգեպիտիկ սկսին զէմ առողի աների առ թիւամբ ու խոսաւ: թիւամբ կը կռուի:

— Ήλιος η θεοῦ μαρτυρεῖσθαιν Σφραγίδακας. ήρ
διάπομπωνται, ορ διόρ Σφραγίδαγωσθ αι. διη ζουτων η στο
περ Σφραγίδα γραφή, ήρ Σφραγίδασθαιν Σφραγίδα ήρετον δια-
νοι γέρετ, αρ είδε τον ήρετον Σφραγίδανταγωσθ γέρετ Ημέραρ-
ισθαιν ορθίσθαγ ρετοντονταθετ έ έντε, αγέρετ ήρ ην
κατετέ: Ήν ηντεντο ήντρο γραφής γερετοντονταθετ έ, αρ ήρ
ηρετονταθετονταθετ Σφραγίδανταγ ρετονταθετ έ, αι. ρετοντονταθετ
κατετέτετ έ έντε γέρετ: Ήν ηντρο γραφής ρετονταθετ ήρετον ήρετον
γερετονταθετ έ: Ήν ηντρο γραφής ρετονταθετ έ, αρ ήρ
ηρετονταθετονταθετ Σφραγίδανταγ ρετονταθετ έ, αι. ρετοντονταθετ

— «Վարժականական գործառքաբառը Աստղինիայի տերություններն են»։ Ելլեւէն աս աջ պատերազմի պաշտօնապահներին իրեն պաշտօնանութեան համար երկայն գրուած մը թուղուց էր բառի որ Աստղինիային դարձ երած ասենը բայց ամենեւին սահեց շահի եղիք, որովհետեւ ամենեւին առնիկ չէ ընդունելու:

1. *flavifrons* *flavifrons*

Օ Ա Ր Ե Ն Ե Ե Ն Տ Ե Ր Մ Ի Ւ Թ Ի Ւ Ն
Պատմութեալ առհմաններին եկած նորաց զարդ լուրերը
կը ծանուցանին, որ եպարքով զեռ Գրանիիր է,
ուր որ Կաբինային հարուստ Հօղովունիւնն շատեմն
այ և կած են: Առանք եպարքովին Ծեմ շատ անգամ
ինսուլցիցնան, բայց և զած ինչպրայն պաց զեռ որոշ
պատասխան մը շնորհնեցան: Ըստնկ կը կարծուի
որ Եպարքովը Կաստանիթիւնուպրուն տեղիութիւն-
ներան կը տարասէ, օրուցն էաւուն անի թէ ար-
դիք առատամբներուն զէմ զէնքի զօրունեամբ
պիսո՞ր փառուի, չէ նէ խաջազական ու Հօղովու-
նիւնն ճամփազ խնդիրը լուծերու պիսո՞ր չանց-
շատերը կը յուսան որ վերջնար պիսո՞ր ըլլաց:

շատերւն եւ նոյն իսկ Տաճիկներուն բազմացածն
ալ աս է: Ջօրեւն 8000 հոգի արդին Պրաւիր
մասն, ու որ ուսուր Փայ եկած զօրքը կը շատանայ:
Պիշաշ ու Պրախնապին մէկու կողմուր Հիմակու Շիման
Հանգարա են, որովհետեւ ապսամամին ըլլ անեղբայի
դարձած են, ու անդ մը շատ բազմանիւն չկրցա
Պիշաշի ու Սալիմի քայլ դանուղներն ալ հիմա
անեղբային դարձան:

WISSENSCHAFTLICHE

ՏԵՇԱՑԻ ՕՆ-ՔՐԵԱԿԱՆ ԱՐԱՎԻՆԴ ՀԵտեւեալ յուրիքն առած է : ԱՎԵՐՔԱՆՈՂՋԲՐԱՅԵՆ 161 ԺԱՄԱՆ ԱԼՅՈՒԹԵԱՆ ՀԱՅՈՎ ԸՓՈՎ ԾՈՒԿԵԱԿ ՀՆԴԿԱՄԱՆԻ ՄԱՆԵՆԱՄԱՆԻ ԸՄ ՔԵՐԸ ՔԵՐԱՎ ԱՅՍԱԿ ԿԱՅԱԿԱՄԱՆԻ ԿԱՅԱՐՐԱՎԻՐԱԿՎԱՆԻ ՓԵԽԱՐԱՎԱՐԻ ՀԵՇԻ ՎԱԲՄԱՆԱԿԵՐ է : ԱՊԱՀԱՄԱԲԻ ԱԼՅՈՒԹ ԱՐԱՎՈՒՄԲԵՎԵՆԵՆ ԱՆԵԿԱՆ ՎԻԽԻԾ ԻՐ ԱՆՀԱՌՈՆԸ ՊՐԱՎԱՅԱ ԵԳԵՐ է : ԻՐ 19 ԱՊԱՀԱՄԱՆ ԱՆԴՐԱՎԱՆԻԿ ՈՐԴՅԵՆ ԱՐԵ ՀԵՆԿ ԻՐ ԱԲՌՈԱՐ ԿԱՄԵՐ է :

ԱԶԳԵՑԻՆ

ՀԱՅՈՒԹՅՈՒՆԻ ԱՐԵՎ ՀԵՏ ՔՐԻՍՏՈՆԵԱՆ ԱՐԴ ԲՐԵ
(Եպոնիական միաբանություն, Տեսք 6, 7, 9, 12, 14, 16, 18 և 20-ը)

Արագածոտնի մեջքին առաջիկ չ դրվում, պարունակ չ կայացած երաշուաց
պահին եղաւը, բայց առաջարկութեալ է առաջաւագ և առաջարկ սկզբան
մէջ առաջարկութեալ է առաջաւագ և առաջարկ սկզբան

Առաջ անուագրեց կերպոց որ Վարպետ իշխան
մէջ աշխադին ըստաբութեր կան, որ ձևան ու ան-
ձեռքի թիվ մեծ մասը պատի Անդքամանեւելին զա-
գելով կերպն կը ժողովն: Անոյ ըրաց որ ըստէր-
կերպն ինձ քը Արքայաց ների պարապ միջնութերը
իշխան, որինք՝ ան յայլմանութեն հարբան ու ու-
ժի երկրն ուղար Երես տանի՞ երկր զիւն պա-
տուի հանգի ձեւացած բարու: Առ զներու որ բա-
րու, 1840ին աղօտավի քեչ քըրը, մանաւանդ Վար-
պատեն պատճեացած մասափ ջնորդ պարզ կերպով
մը կիսում մեկնուի: Վարպատու հարբանին զաւ-
րոնց շատ բարձնէ առանք եւ ջներա մարդիկին
ու եյլ փոքր ըրաց, որդ Երրոր անոյ վրայ ու
հասկին ըստը ճամփայ մը բանախօմ ներբին հայրին
վատարանին փոյ թափելու կը մինիս նէ: անհիմա-
պէս անհնարին զադի կը գոյնեաց, որն որ իր օւ-
զին ու անընդգիրմանոց տարածան ին եռամբ շնորհը-
շոր եւլիք ու ուսանմ ցնելով՝ բանի զորու երեւա-
նութիւն մը պատելու բանարու միկ կ'ընէ: Բայց ու-
րաք Տէմու ան առաջն հնա համբան կամ իրան կա-
տարին ըրտու շատանցութեն տասանիկ թանձրու-
թեամբ, քարերու ու հանչ շնեաւոր միւնքով զո-
ւութիւն եր, շադի յերան կազերան զարկեր է, ու
հնա պայծառի ընկա իմանթիւն մը դատուիլով՝ ծանկը-
գուրս է Եմիր: Համական վատարանին խորով ին ին-
ու այլաշափ մեծ ջանքեցներ, որոնց Թթէն կրա-
գեացին զարութիւնն իրեն համբայ զաւառ անցու-
ասորերինց կրակին պար շափառութեցն: շադին-
րան ուսանեսթիւնը շուրջ շտկորտցնելով՝ օւսնի եւ ոչ
հրուցն պիտու, եւ ոչ այլ հայուս նիւթ երես ան եւ-
րա: Հազոր միայն միզաւ ու անշափ զորպի, որն որ
ապասամները պատերով՝ զորս ժամանեց, ու
պատասխան աներածին կազմուն յառաջունու հար-
մաշութիւններուն զուց միւնքն ու կու չենու:

մինչեւ ձեռքուտածներուն սկիզբը, որ ճիշտ սպառի հավերժ սկան էր : Հայ ծայթն երեսէն 7000

առնայափ բարեզ տեղու վեցոյ բաժնուուն առ Երածք
կը տեսնէի, որն սր հազմանարի (Ենցանդի) մի ձեւուի
գեղ ի մար տարածուած էր: Իս վերեւս ունան
պարզ երեխի տակ թշնակավուն լրօն մերձնի ու
հսկայական զբախը կը շագար: Հու մարդուն աշքք
Մատիու բարձրավեճեան վայ զարձնաւի կերպա
մը կը բարուի: Ապորուայ միջն հուսուր հասնեցը
համար բայց վեր գեռ ամբողջ 9000 առնայափ հարց
սկսու ամենային: Բայց անան կերպուր որ չուս մը
պիտի հասնիմ: Թե պէտք ամեն յերանց Յիշանգան
կույ կամ զրանը բարձրանեն շատ աւելի շան կե-
րքաւայ: Հոյց Հոյստանին առանկ յոր ու քիչն ողին
մը տարիս աւելի հետ շատ է, քոն թէ և մէկու Ծիւ-
սիսայն թերանց վայր Հու ուն աստորի ու որդնչելի
ուսցաւու թիւնը հեռաւոր տարիսներն ու վերանց
ներձակ կատարներ շատ կը մօտիցընէ, բայ ասիցը
Ֆիներուն երեւր չկան առանկ տարիսներ, որուր
անցողու բան Շետաւորութիւնը վիտակ հայուեցա-
նեցակ ըստու: Աքք բարորդին առա հակուահ կը

թիշ կողմերը ցաւոցի Փարք Մատիսին վրայ ծառերուն
սահմանի՝ Շատադրի Հափածին նախելով՝ ծագին Երե-
սուն վրա պնդու 7800 աստվածուի բարձրագթեան կը
համարի ։ Կաև, մեծ Կրորասանի Հիմքամային արծու-
ածուն իրացի ։ Եղիշափի բարձրագթեան վրայ իսամո-
խուճը թիւթակի (bouclan, չու-լուն) տեսոց ։ Ասու-
հանրաց կառերը Հայուսանին բարձրագթեաւուրի
մշ թէ եղուսապաշտներուն եւ թէ Քրիստո կողերուն
վրա վայրէնի ծուռ քիշ կանուի բացց կերեւոյ
որ մասաւներս պակառութեան ոչ երրեք հային որ-
պիսութենէն կամ Հայուսանին բարձրագթեան թէ ենէն
յառաջ եկած բնայու ։ Բանի մը տեղաւուրի որ հիմն
ծառէ բարձրագթեան զուրկ ու չերկ են, զին բառեինն-
ուն բների որ բառացաւ զին մասաւ կայ եցեր։

Հայութեան գումարն է կենսաբան է, զարդ որ Անդրկեց աշխարհագործ ար Շահիքան վառապատճենի զուտ մասնաւոր միջամայրը կ անունն է, զիթէծ զուտ անձնութեան մեջ կը կանու, որ միայն Կարսոց (Արքայութիւն) հաւասարին արեւանանակ կազմակե երազ հրարութեարա զլթցնին հետ կապահովութիւն մ'անի: Խաչ Անդրանիկ ծափակին քայլ առաջ առևտութեան բաներն ու Աստղամեծն ուրարտին բանեան է: Ըստած Մատիսին եւազը Հայութեան պիտի մեծ լին է: ասիս Մատիսի գիտացն ու կառավարութեան հրամային եւ վերացը վայ զեզ ի մեր կը բարձրանայ: Եթ բարձրաւթեան շափն է ըստ բառացի 12,766 տասնամի: Համ երկու հին հրաշաւը շտաները զարութափ ու իրարժ առարեր հանգա մասնաւոր մենի: Արտագոյն առելի համամետեր ու ուստի արքա տեսքը ունի, և իր մայութեան ունշատի մերք ու մանաւդիցի մասնաւ էն: որչափ Վարուատերը Արքա ամին քարու աւելի անեկան ու աւելի ամ զա շեալ և և: շատեկ այ իրաւույն հազ ունի քան թէ իր գրային: Մայսի ամանը մեջ մինեւրուն հայելու հետ ական որբաշան արքերնեկն ու գասերերը եւրան կոցերը, բարձր զաշանեան ու գարաւասիսերը (terrasse: վերան զարխար տէշիրուն վրայ անի պէտ անզուսները) գետեցի կը հաջեցընն ու զանցըն կը զարդարն: Վանահայ Արքան վերան վրայ ըստ աւելի աւելի փշուն ու հող գարձու ևս քան թէ Մատիսի հոգ: Տեսկերուն արմատը զրաւնանի թթու ու թթիւներ (acide) զարս աւազով ու մինեցանան սպին և լին զարդարութեանը քարերը մըշն կը լաւեն ու կը պիտի: Համ Արտագոյն լորդատարած բնականաւոնի վրայ աւ քանի մը որ կեցաց: Համ եթէ ձմոն պաշտու երեսոն շնուրեր ու տա աստիճանի վայրոր պահութիւն շնորհ ան: Հայութեան վարաւասիսնի (Արքատանի ու Պարագանատնի) գալաքերաւն ու Հայութեան մեջ անուան ին ինչպիս ուսուցիւթեալ բաներները շար շարու առնեն համ մարդ. կը զայ որ զայ ու անուշո զայ: Էնանակցին մը վրայ կեցած է, բնաշեն որ Անդր Հայութեանի թանգառաւուը յարձարուն մի առաջ կանունու: Արտագոյն վրայ եղած վանքերն ու զեղքուն բազութիւնը մարդը կապէցընէ, ունակ շատուոր ժամանակը, բնութեան զիշկեցիւթիւնը:

առ Հին Հրաբերան քրոյ ընտրութերան զարգացն կեանքը՝ որիցով առերան, դրանք որութեան եւ խա-
չունց առաջը, զանդանական ծայրը, հասարեալ ընդ-
դիմապահեր (contraste) պիտ է առ առաջի ու տառ-
պատկան յօւթեան, որի որ Վկանք գեցնի աւեր-
անակ և ուղար Մատիան. քոյս կը տիրէ: Հիմակ Վարա-
տի պինդ ձօն ընտրեմ ինն ու անիր 20 առաւակնե-
մոն հեռու է: Վարատան կազմերը կը ըստ բարե ժամ-
անակ թափառութեան հրաբերան եւ ոչ մէկ փարք
նամարտեր տառապ: Առոր Խողեթիցներո մարք մնա-
լու է առ միան Մատիան Մատի: Առքին կը թիւ ա-
ռանձնի կը կեցայի, առ զարութեի անցութե ենա-
ոց աշխանչը պիտ կը նուազեր: Առ թագանց մին, եւ ոչ
ուրիշ կենացնեց կոիչ հու կենց առաջինն որ կը յի-
շցընիք: Վարատան առ պինդակի մէջ Հրանտուան ճամ-
բորդի որ աշքին շոտ աւելի տուարի կերեւայ քու-
թի է ազին առաջանին ընտրեներան եւ մեկու կենցա-
մաներան, որուր յահենց զին և ուղար շուրջ եւլերով: Վ-
արատան վայր կիմապահն մեռեալ աշխարհը կենց ա-
նացընելու հունու:

ENGLISH WORKS

Digitized by srujanika@gmail.com

* **Гоантическ.** (фр. glacier, нем. Gletscher) հըսումն լեռաց ձորբուն ու կիրակություն կիրառած սառոցային բոլոր հայտներ, որում հայտ էնց առաջ տառանելու առ շնչ հարիք: Առանց դժուառության մեջ համարվում է իր դժուառն, երբու շրան վերի զիւն գոր շառաւ ինչ էր դժուարի և կոմ առաջի ճիւն պատրի: Շրան շառաւ ցած տեղերու ալ պանուած նորդեր, եր շըտեն, ու ցորեական արեւածա տարօնեական քիւ մը հայտնուած ակնէլու հայտ: Կիրառած պարունակած նամակ կը պատրի իւս մասս, եւ շառաւ մեղադար ու մայրին քայ նորդեն քրեւ հասկաւ ու առաջանալու: Խառանարան առ որու ի միջ շառաւ կը մենաց: Ու անդ շառաւ շառ են մը հայտնուած համար մէնք մասս եւ մասս առաջանալու: Վայսական առ որու ի միջ շառաւ կը մենաց: Ու անդ շառաւ շառ են մը հայտնուած համար մէնք մասս եւ մասս առաջանալու:

